

## ԱՆՏԱՌԻՆ ՄԷՋ

Տենդ մը սարսուռ առ սարսուռ ջիղերուս մէջ կը պարէ...  
 Նայուածքիս տակ ապշահար՝ մացառ մ'այնտեղ կը դողայ.  
 Հիւզեր յուզմամբ կը խըշշան, կը բաժնուին իրարմէ  
 Ու ստուեր մը հոն, անոնց մէջ, կը բեկբեկի դեռ ահա ...:

Հեւ մ'իբ կուրծքէն կը փրթի, կը գարնուի իմ կուրծքիս,  
 կը կորսուի անձկութեամբ հագի մը մէջ տենդագին.  
 Ու հեծեծանք մ'աղելսարշ, երգի մը պէս քախծալից,  
 Միջոցին մէջ կը լեցուի սուսափին հետ տերեւին ...:

Ինչպէս ծառերն անտառին, այլայլած ու ամեհի՛  
 Կանգնած ենք մենք դէմ առ դէմ ու կը խօսինք յամբօրէն,  
 Եւ բառերն ալ փերթ առ փերթ՝ վար կ'իյնան մեր շրթներէն ...:

Կըրակ մը բոբր ու այրող՝ երակներուս կը փարի,  
 Երբ աչքերն իր տենդայոյզ՝ աչքերուս մէջ կը հանգչին ...  
 Բայց կը մեկնի՝ տանելով կարծես իր հետ՝ իմ հոգին ...:

## ԹՒՓԱՌՈՒՄ

Լեռներն ահա կը բոբրնին : Տերեւներէն ծառերուն  
 Կ'իյնայ ցանանչ մը ոսկի՛՝ ցակտիս վըրայ յամբօրէն.  
 Գիւղը կեանքով կը լեցուի, գիւղը բարի ու ժրպտուն,  
 Մինչ վըրաններն ըսպիտակ՝ կարօտ մ'աչքիս կ'օրօրեն ...:

Մայրի մը սէգ ու խոժոռ սեղմած կուրծքիս անընտել,  
 կը փայփայեմ կարօտով, ցիւղերուն հետ կը խօսիմ,  
 Որոնց շուփին ամէն օր կուգար հասակը փըռել,  
 Երկնագոյն իր ըզգեստով, աղջիկն ինձի մըտերիմ ...:

Իրա՛ւ՝ սա հողը, որուն ես կը յառիմ անձկագին,  
 Ըզգաց շոյանքը անոր, ու բունը բիրտ այս ծառին  
 Երջանիկ է հրպուստով իր մատներուն ու մարմնին ...:

Չայն մը, ձայնե՛ր դողդոջուն՝ անձրեւի պէս կը կարփն,  
 Կ'ըլլան երգեր մեղմօրօր, երգե՛ր անձիս հետ խօսուն,  
 Ու կը բափին վանկ առ վանկ տերեւներէն ծառերուն ...:

Կիպրոս, 1935

ՅԱՐՈՒԹ ԵՂԷԳԵԱՆ